

լինել իր գերջին ձևին մէջ և ամենէն ուշը 70էն առաջ Արքելքի մէջ (Պաղեստին կամ Սիւրիա) գրուած Աւետարանի հեղինակին, քանի մը ուրիշ էւտեր կան տակաւին, ինչպէս անտափիւա արդարամատութեամբ կը զիտէ մեծամուռ Հ. Հակոբանժ գոմինիկանը, Մատթէի մէկնութեան իր հոյակապ հաստիւրին մէջ, որոնց նկատառութեամբ անհրաժեշտէ հարցը իր հաւթեանը մէջ կը ուղի կարենալու համար նախ, ոչ Դիոն Կասիփան և ոչ Սուէտոնի՝ որ նոյնպէս պատմած է այդ մասին, մոզ անունը չեն տօւած Տրդատի, Պլինիու է միայն որ շաղակրատ գործիրուն դէմ յարձակողական խօսքիրու կարգին՝ բակրպ թէ ներոն անօրինեց որ մասնակից ըլլայ արարոգութիւններուն, որոնք աւետական լինելէ աւելի միհրական էին, այդ առթիւ մոզ անունը յառաջ կը բերէ ոչ պատուազիր ոգիով մը:

Երկրորդ, եթէ Մատթէոս արդարեւ տեսպն լինէր Պլինիոսի այդ հասուածը և ազգուած ըլլար անէկ պիտի չկարենար իր պատմութեան մէջ պատուազիր առումով գործածել մոզ բարը: Եհաոյ, թ՞նչպէս ենթագրի որ 66ին տեղի ունեցած իրողութիւն մը այլափոխուած, յառաջադոզ թուականի մը տարուած, Քրիստոսի մասնաթեան պատմութեան մէջ մուծուած և քրիստոնեաներին ընդունուած ըլլայ իրրի Աւետարանի շահերական մաս:

Մատոյք է թէ վերի յիշուած երեք պատմիչներուն մէջ Պլինիոս լինելով ժամանակակիցը, իր տեղեկութիւնը այդ աւետակետով իսկ ամենէն արժանահաւատար պէտք է լինէր: Բայց ի՞նչպէս բացարարէլ այն ատեն Տրդատի վերաբերմամբ ոչ նոյնպէս նախատական կեցուածքը միւս պատմիչներուն, որոնցմէ Դիրոն Կասիփան մասնաւարար նոյնքան յարդուած է իրրեւ ստուգարան և արդարազատ մատենակիւր: Եւյետոյ, պէտք չէ մուսնալ թէ համարական կցութիւնը թէն առաւելութիւն է անշուշտ պատմազիք իրոզութիւններուն մօտէն և լայնօրէն խելամուտ լինելու տեսակէտով, բայց նոյն ատեն բոլորովին զերծ ալ չէ անպատեհութիւններէ անաչառ զատումի տեսակէտով: զի երբ պատմիչը ընդունակ է անձնականութեանց և կրնայ տարուիլ զիւրագգաւծութիւններէ, կը պղտորուի նայուածքը,

և չի կրնար ճշգրիտ և յստակ կերպով տեսնել արդիւնքն պատաճառ հանող զիծը: Հովոմի հասարակութիւնը ծրգատի կողմէ ներոնի հանդէպ վերաբերմանքին մէջ փրկիչը մը ուղղուած մեծարանքէն աւելի արքայական գահու թեկնածուի մը գուեկիկ չնթումները տեսնելով յոսի պատուրուած էր անէէ: Նոյն բոնը կարելի է մտածել Պլինիոսի համար ալ, և խորհիւ թէ այդ պատուրութեան տակ էր որ մոզ կոչած էր զայն «կախարդ» կամ «աճպարար» նշանակութեամբ: մինչ Աւետարանազիրին միտքին մէջ աստղին լոյսովը երտսաղէմ առաջնորդուած մոզերը բարձր գուռու պատկանող անձեր են, իմաստուններ, թագաւորներ կամ զիտուններ:

Dieterichի դիտողութիւնը պատմահմտական տեսակէտով կրնայ հետաքրքրաշարժ նկատուիլ, բայց կրնական քննազատութեան գիտնիկ վրայ հեռի է համազիւ լինելէ:

ՆՈՏԱՐ

ԽՈՐՃՈՒՐԳ ԵՒ ԽԾԱՔ

Զնամենին կեամիի վախճանին՝ ստանցարու, առանց մենք բան մը տեղուցած ըլլայու մեր հետեւ զայիֆ և երւոնին նամերու պաշարին վայց: Իիչ մը աւելի բանականութիւն, իիչ մը աւելի յարամի արդարութեան և նշանական բարութիւն ուժութեան մէջ մուծուած և քրիստոնեաներին ընդունուած ըլլայ իրրի Աւետարանի շահերական մաս:

Առոյք է թէ վերի յիշուած երեք պատմիչներուն մէջ Պլինիոս լինելով ժամանակակիցը, իր տեղեկութիւնը այդ աւետակետով իսկ ամենէն արժանահաւատար պէտք է լինէր: Եւյետոյ, պէտք չէ մուսնալ թէ համարական կցութիւնը թէն առաւելութիւն է անշուշտ պատմազիք իրոզութիւններուն մօտէն և լայնօրէն խելամուտ լինելու տեսակէտով, բայց նոյն ատեն բոլորովին զերծ ալ չէ անպատեհութիւններէ անաչառ զատումի տեսակէտով: զի երբ պատմիչը ընդունակ է անձնականութեանց և կրնայ տարուիլ զիւրագգաւծութիւններէ, կը պղտորուի նայուածքը,

* * *

Ոչ որ կ'ապրի աննշատակ եւ, ինչպէս կ'ըսն, ուս բախի, կ'ապրի յիւրագույն Բարոյական կեամենին մէջ, համոյ զգարու համար, պէտք է նախակ մը առաջարեց համական մեր, իիչ մը աւելի բարութիւն եւ բարոյական ոյժ, իիչ մը աւելի բարութիւն եւ զուր:

* * *

Ժամանակը յս գործածեցու համար անհնապաշտի լիսնենի կենուի ելնել: Հին առաջ մը կ'ըսն: «Կամուխ ելնելը կու այս առողջութիւնն, բայս եւ իմաստուրիւնն, ապահովարաց աշխարհի երեխ ամենաբակալարին բաները: